

ՇՏԵՄԵՐԸՆ

ՊԻՏԱՆԻ ԳԻՏԵԼԵՆՑ

ՀԵՏՈՐ 7:

ՅՈՒՆԻՍ 1. 1854:

ԹԻՒ 78:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՆԻՒԹՈՑ

Մոլտավիա և Վալաքիա, Ռուսիոյ գրաւած երկիրները . Երեւ . 81: Գաղղիայի մէջ գրքածախ քարոզիչ մը . Եր . 85: Հոովմեականի մը Եստուածաշունչ կարգալը . Եր . 86: Պիրմանի վրայ տեղեկութիւններ . Եր . 87: Հարստութեան մէջ ապահովութիւն . Եր . 89: Բարդատուութիւն Եստուածաշունչ եղած ու չեղած տեղերու . Եր . 90: Ընհաստութեան յիմարութիւնը . Եր . 90: Սեռնիլը զուարճալի է . Եր . 91: Հաղուագիտ գէպք մը . Եր . 92: Բուն . Եր . 93: Երկու մեծ պարզէ . Եր . 93: Երբտասարդական հասակին մէջ եղած տպաւորութիւններուն հաստատուն մնալը . Եր . 94: Բրիտանիայի և փիլիսոփայութիւն . Եր . 94: Ղշմարիտ երկպառութիւն . Եր . 95: Համբերութիւն . Եր . 95: Սեղք և ներութիւն . Եր . 95: Յուցակ աշխարհիս մէջ լինցած երկաթի ճամբաներու . Եր . 95: Եղէկ կանոն մը . Եր . 95: Ետորք և զակերներ . Եր . 96: Յանկ նորատիպ գրոց . Եր . 96:

ՄՈՒՏԱՎԻՍ ԵՒ ՎԱԼԱՎԻՍ

ՌՈՒՍԻՈՅ ԳՐԱԿԱՑ ԵՐԿԻՐՆԵՐԸ

(Շարունակութիւն և վերջ):

Բայց Մոլտո — Վալաքիացիք յիշեալ խաղաղութիւնը երկար ժամանակ չվայելցին: Տասն և չորսերորդ դարուն վերջերը, Սուլթան Պայազետ Առաջին՝ փոքր Ասիա և Յունաստան ըրած յաղթութիւններովը պայծառացած ըլլալով, հրաման ըրաւ իր Միւլէյան զօրապետին՝ որ Դանուբը անցնի բանակով մը, և իրեն գալուն սպասէ . ուրովհետեւ ինքը միտք ունէր անձամբ աս արշաւանքին մէկ տեղ գտնուելով՝ փրութ գետին եզերքը: Ասիկա եղաւ . Դանուբը անցան զօրքը, և փրութ գետին եզերքը բանակեցան: Սուլթան Պայազետ ինքն ալ եկաւ, բայց անանկ ժամանակ մը՝ որ միայն կրցաւ իր ներկայ գտնուելովը, զօրքը խապաւ ջնջուելէն ազատել: Ստեփան՝ Մոլտավիայի Պանը, որ Մեծ մականուանեալ էր, սաստիկ բարկանալով Տաճիկներուն բուն իր Տէրութեանը վրայ արշաւելու համարձակելուն, շուտով մը ժողվեց իր զօրքը և զարնուեցաւ ասոնց հետ, և առջի եռանդուն յարձակմանը անոնք ցրուեց: Պայազետ սպասեց մինչև որ Ասիայէն իր հրաման խրկած պահեստի նոր զօրքը հա-

սան, և Դանուբէն անցան նաւակներէ շինուած կամուրջով: Աս զօրքաղը երկրին ամէն կողմը կրակ և սպանում կը տեսնուէր, մինչև որ Սերէթ գետը հասան զօրքը: Աս գետին աջակողմը՝ Ստեփանը պատրաստ կեցեր էր պատերազմելու իրեն հետ մէկ տեղ . իր զօրքերը առոյգ և քաջ էին . առջի յաղթութիւննին՝ իրենց քաջարտութեանը վրայ ունեցած վստահութիւննին ակեցուցեր էր . ամէն մէկ զօրքը՝ մէկ մէկ զօրապետ ըլլալու չափ յարմար կ'զգար ինքզինքը, և ամէն մէկ զօրապետ մէկ մէկ դիւցազուն: Պատերազմը սկսեց . երկու կողմանէ ալ կռիւր անանկ սոսկալի կերպով մղուեցաւ, որուն նմանը պատմութեան մէջ խիստ քիչ կը հանդիպի: Վերջապէս Ստեփանը յաղթուեցաւ, և զօրքը ցրուեցան: Ինքը պատերազմին դաշտը ճրգելու պարտաւորելով, բոլոր գիշերը քալեց դէպ'ի նէմեփիզ բուռած ամուր քաղաքը՝ ուր որ իր ընտանիքը թողեր էր: Առտուան դէմ քաղաքին դուռը հասաւ, և իր քովը եղած գումէշե եղջիւրը առնելով՝ որ ոսկիով պատած էր և միշտ հետը կը տանէր, զարդարուն գօտիին վրայ անցուցած ըլլալով, բարձր ձայնով մը չալեց: Աս ձայնը առնելուն իր ծերունի մայրը՝ որ աս նշանը կը ճանչնար, շուտով գնաց պատնէջին վրայ ելաւ որ աղէկ մը տեսնայ

իր զաւակը, և շնորհաւորէ անոր յաղթա-
կան զալուատը . բայց երբ որ տեսաւ թէ
վրան գլուխը արլունթաթախ և փոշոյով
ծածկուած էր, գլխուն փետուրները ի-
րար խառնուած և իր ղէնքերը վար դար-
ձած, կիներ ասոր ինչ բլբալը գուշակե-
լով՝ պահապաններուն հրաման ըրաւ որ
դուռը վերէն վար իջեցընեն, ու քաղաքին
դռնէն ներս մտնելու շարժական կամուրջը
վեր առնեն: Ետքը յաղթեալին դառնա-
լով, «Գուն ես ան» ըսաւ իրեն, «որ աս
վիճակին մէջ կը տեսնամ», իմ զաւակս՝
միշտ յաղթող քաջ մը, միշտ դափնի պսա-
կով պայծառացած, այսօր յաղթուած ու
ամօթով ծածկուած: Փախիր անարժան,
փախիր իմ առջևէս . և թէ որ նորէն
փախաքիս իմ երես տեսնելու, անիկա
միայն թշնամեացող աւարովը դարձած ա-
տենդ կրնայ ըլլալ: Գարձիր նորէն պատե-
րազմի . ես աւելի կ'ըզեմ որ դուն պար-
տաւորութիւնդ կատարած տեղդ իյնաս
մեռնիս, քան թէ մեր պատիւը ջնջելով
ազատած կեանքդ՝ նախատինքով անցը-
նես»:

Ես խօսքերը կայծակի զօրութեան
մը պէս սաստիկ ազդեցին իր սիրտին:
Վհատեալ Ստեփանը աս հրամանին հնա-
զանդեցաւ: Իր զօրքին մնացորդը ժողվեց,
և նորէն անոնց յուսալից և սիրտ տուող
խօսքեր ընելով, անակնկալ ատեն մը
Սիւլէյման զօրավարին վրայ քայլեց՝ որ
ետ փախչողներուն ետևէն ինկած էր, և
զանիկա յաղթեց 30,000 հոգի ալ անոնց-
մէ կորսնցնելով: Իր յաղթութիւնը շարու-
նակելով Ստեփան՝ շուտով Պուրքէշի պա-
րիսպին տակը հասաւ, ուր որ Պայաղետ
ինքը կը կենար . և թէ որ ձախտող վեհանձ-
նութիւն մը ըրած չըլլար, կրնար գերի
բռնել: Սակայն ինքը միայն նեղը ձգեց
որ Գանուբէն անդին քաշուի . բայց և
այնպէս Տաճկները յոգնել չէին գիտեր:
Պատեհութիւն մը գտնելուն պէս Գանու-
բը կ'անցնէին, և ալ հիմա Ստեփանին
բազուկը հոն չէր որ աւերակ եղած գա-
ւառները պաշտպանէ . և յիսուն տարիէն
ետև՝ աս բոլոր երկիրը Մուհամմէտ Բ իր
իշխանութեանը տակը առաւ, և որն որ իր
յաղթութիւնը վերջացուց հոն ամուր բերդ

մը շինելով, որպէս զի ասոր վախովը ա-
պրատամբութիւն ընելու յոյսերնին կտրի:

Ես երկիրը 480 մղոն երկայնութիւն և
300 մղոն լայնութիւն ունի: Եսոր սահ-
մաններն են Պեսարապիս, Փոտոլիս,
Կարպաթեան լեռներն ու Գանուբ գետը,
յայնութեան 44 և 48 աստիճաններուն
մէջ տեղը իյնալով, ըստ մեծի մասին հա-
ճելի կլինայ մը ունի: Չմեռը կ'սկսի մէկ
դառն ժամտաշունչ հովով մը՝ որ եղեամ,
ձիւն և սառ կը պատճառէ, բայց բարե-
բաղդութեամբ շատ քիչ կը տևէ: Եսկէ
ետև կը յաջորդէ Գարնան եղանակը, որ
Մարտին կ'սկսի . և աս մէկ եղանակէն
միւսը անցնելուն փոփոխութիւնը այնքան
շուտ է, որ զարմանալի արդիւնքներ երե-
ւան կը հանէ: Բոյսերը՝ մինչև անգամ
ամենէն հասարակներն ալ, հոգէն դուրս
կ'ելլեն սունկի (ճանճար) նման . բոլոր
բուսականները կ'զգան աս փոփոխութեան
զօրութիւնը: Իրեք չորս օրուան մէջ
ծառները տերևներով կը զարդարուին,
ու ծաղկանց պտկունքը դուրս կը ցցուին
և ծաղիկները կը բացուին: Բնութեան
մէջ եղած ամէն բաները իրենց առջև
թմրած վիճակը կը ձգեն, և ոգի առնելու
ու զուարճութիւն վայելելու համար կ'ար-
թընան: Եւստը՝ և մասնաւորապէս Յու-
նիս, Յուլիս, Օգոստոս և Սեպտեմբեր
ամիսները՝ օդը խիստ տաք կ'ըլլայ . արե՛ւ
կէս օրէն ետև անանկ մէկ զօրութիւն մը
կ'ստանայ, որ իր ճառագայթներուն զէմն
Ելլողին շատ վտանգ կը պատճառէ, և
մթնոլորտն ալ հոցի պէս ջերմ կ'ըլլայ:
Գիշերները՝ հաճելի զովութիւն մը կ'ըլ-
լայ, և ամէն բանի զմայլեցընող թար-
մութիւն մը . ուստի անոնք որ ցորեկը չեն
համարձակիր դուրսը պտրտելու, աս մի-
ջոցին դուրսը շրջապայել կ'ելլեն՝ իրիկ-
ուան փշած անուշիկ հովը ծծելու: Փո-
թորիկները՝ որ աս սաստիկ տաքութեան
ժամանակները շատ կը պատահին, երևա-
կայել հնար եղած ամենէն վսեմ տեսա-
բանը կ'ընծայեն . բայց երբ որ աշունը
գայ, կրնայ ըսուիլ որ զարնան ատենէն
աւելի հարուստ եղանակ մը կը վայելեն .
ու թէ և անձրևներ ու սև տիգմ և մէկ
ալ ըլլան, սակայն աս զուարճալի ամիս

ներուն գովեստին արձագանքը ամէն տեղ կը լսուին :

Երկար տտեն կրնար պարծենալ Մոլոտո—Վալաքիան՝ քանի մը միլիոն բազմամարդութիւն ունենալուն վրայ, և իր զօրքը հարիւր հազար հոգիէ կը բաղկանար . բայց քիչ քիչ բարբարոսաց վաճառուիլը, դաշնակիցներուն ետ քաշուիլը, և սահմաններուն հետզհետէ փոփոխուիլը, աս թիւը շատ պակսեցուց : Ոմանք աս իյնալուն պատճառը՝ ժանտախտի ու ջերմի և գաւառական ախտերու կու տան, և կը հաստատեն թէ ասոնք երկիրը շատ փրստած են : Բայց ասիկա բոլորովին ճշմարիտ չէ : Երկու Իշխանութիւններուն երկրին ողբ մաքուր է, և երկիրն ալ բաց ու անամպ : Ի եռներուն մէջերը բնակողներու մէջ ախտ մը կայ՝ որ կը կարծեն թէ ջուրերուն պղտորած ըլլալէն յառաջ կու գայ . մեծ ու կակուղ ուռեցք մը կ'ելլէ վեղին վրայ, կաղնիի ծառին արմատէն վեր՝ բունին վրայ դուրս ցցուած պինդ ուռին պէս . բայց աս ախտն ալ իր դեղը ունի՝ որ ան գաւառին մէջ գտնուած խոտ մըն է, և ասոր յարմար կերպով գործածութիւնը անվրէպ և յատուկ դեղ մըն է : Բայց յայտնի է որ աս ախտը միայն Մոլոտո—Վալաքիացիներուն մասնաւոր չէ . այլ գրեթէ բոլոր լեռնային գաւառները բնակողներուն մէջ առ հասարակ կը գտնուի : Գրեթէ՛ն ըսուած տեսակ մը տրիւմարութեան կամ ապշութեան ախտը՝ որ Վալուայի մէջ կը գտնուի, և Վթիրիայի մէջ ալ պարանոցի ուռեցք ունեցողները կ'երեւայ թէ ասոր նման ախտէ կը տանջուին :

Ըսոնց իյնալուն աւելի հաւանական պատճառը ակն յանդիման կը տեսնանք հիմա : Ռուսիոյ և Տաճկաստանի մէջ ծագած պատերազմը՝ կամ թէ աւելի ճիշդ ըսելով Ռուսիոյ աս իշխանութեան երկիրները գրաւելները՝ համոզեց լուծում մը կրնայ տալ վերոգրեալ խնդիրին :

Վալաքիայիք Յունական եկեղեցւոյն մաշտոցին համաձայն կը կատարեն իրենց կրօնական արարողութիւններն ու ծէսերը, և ընդհանրապէս ջերմեռանդ են . իրենց Եկեղեցին Նիկիական հանգանակը կ'ընդունի :

Նի : Տօն օրերը Վալաքիացիները դուռը կը գոցէ ու կրօնական արարածորութիւնները կատարելու կու տայ ինքզինքը, որ շատ անգամ ճգնական հրահանգի պէս բան մը կը դառնայ : Եւ աս անպաշտ է ինքը . տունէն դուրս ելլելուն, եկեղեցիի առջևէն անցնելուն՝ թէ ստքով և թէ ճիով ըլլայ, անձանթ մէկու մը հանդիպի եթէ մինաւոր ըլլայ հոգ չէ, իրեք անգամ խաչակնքելու է ինքզինքը, սովորաբար աս խօսքը գործածելով . «Տէր ողորդս» : Աս կողմանէ, և ինչ որ ալ իրեն սուրբերուն կը վերաբերի, բնաւ մէկ բան մը չկրնար իր մոլեռանգութիւնը զսպել : Ասոր ազդեցութեանը ներքեւ մինչև անգամ ծունկ չոգած աղօթքի ալ կայնած ըլլայ, աւագակ մը իր դրացիէն գողնալիքը զանց չընէր և խղճմտանք ալ չընէր ու բան մըն ալ չզգար . ասանկ ալ մարդ մը կ'սպաննէ Աստուածային ողորմութիւնը օգնութիւն հայցելով, և աս բանով իր յանցանքը մեղմացընելով իր խիղճը կը հանդարտեցընէ, որ իրեն զոհ ըլլած անձը՝ անկէ աւելի աղէկ ատեն մը չէր կրնար մեռնիլ : Գնդապետ մը՝ երեւելի աւագակ մը տեսնելով որ իր տեղակալը՝ որ խել մը զօրքերու հետ տուն մը մտած էր յափրջ տակելու, և թէ որ հարկաւոր է մէջիններն ալ սպաննելու համար, և հոն կտոր մը կարագ գտեր կը լցուրուտէր՝ անանկ աստակ մը զարկաւ իրեն որ մարդուն կը զակին ոսկորը տեղէն ելաւ, այսպէս կանչելով ինքզինքը արդարացընելու կերպով մը . «Չէս գիտեր արդեօք որ այսօր Ռուբաթ է . Աստուծոյ երկիւղը աքքիդ առջևը չունիս» :

Բոլոր Վալաքիացիները՝ ինչպէս որ դիւրաւ կը հասկցուի, շատ դիւրահաւատ են : Երիկ մարդիկն ու կնիկները՝ առ աջօք երևոյթներու, բարի և չար այսերու (ճինն), ծածուկ տեսիլքներու և յայտնութիւններու, և խաբէբախց շողակրատութիւններու կը հաւատան ու կը վախնան, և իրենց վախուն և հաւատքնուն մէջ կը մտնան՝ առանց ջանք կամ կամք ընելու իրենց հոգիները ասանկ անսովոր գերութենէն ազատելու :

Սակայն Մոլոտո—Վալաքիացին աղէկ

յատկութիւններ ալ ունի . խեղցի է , աշխոյժ հոգի մը ունի , յանկուցիչ՝ վառ-վառն և երևակայութեամբ լեցուն է խօսքերնին , և զիւրաթեք բնաւորութիւնն ալ քիչ մը հասարակ է . շատ նախանձաւորութեամբ կ'աշխատի , երբոր պատեհութիւնն ու առիթը զինքը զրգուեն . աս զրուցուածները քիչ հարստահարեալ մասին համար հասկընալու է :

Հարսանեաց արարողութիւնը շատ թեթեւ սեպուած բան մըն է Մոլտօ — Վալաքիայի մէջ : Մարդիկը շատ անգամ առանց քաղաքական դաշնադրութեան մը կը կարգուին՝ Քահանային օրհնութիւնը բաւական սեպելով : Միջին դասու մարդոց մէջը՝ չորս վկայի , ծնողաց կամ բարեկամաց ստորագրութիւնը բաւական է . ազնուականներուն մէջ ուրիշ սովորութիւն մըն ալ կը տիրէ . անոնց կարգուելու ատենը՝ Մետրապօլիտին ու Հոսպոտարին կամ կառավարիչին ստորագրութիւնը խնդրել հարկ է . բայց ասիկա միայն երևելի մէկն ըլլալու նշան մը կը համարուի , և միշտ կրնայ պահանջուիլ , աս արտօնութիւնը ունեցող դասուն առանձնաշնորհութեան մը պէս սեպուած ըլլալով : Ուստի բընաւ ալ աս խնդիրնին չմերժուիր :

Երբոր հարսանեաց արարողութիւնը կը կատարուի եկեղեցոյ մը մէջ՝ խիստ սգալից հանդէս մը կը միանայ ասոր հետ : Հարսը՝ թէ զեռ ծաղկահաս մէկն ըլլայ և թէ տարիքն անցած , թանձր քողով մը ծածկուած կ'ըլլայ՝ որ կամ մետաքսէ և կամ բանդակէ շինուած է , և ոսկիով կամ արծաթով բանած՝ իր աստիճանին համեմատ . զլսուն վրայ փունջ մը սև փետուրներ կայ . իր հագուստը , հին Վեստեան կոյսերուն նման՝ տեսակ մը ծիրանեզոյն երկայն հագուստ է , և հարսանեաց արարողութիւնը կատարուելէն քսանուչորս փամ առաջ՝ ինքը ասանկ ծածկուած կը մնայ :

Արարողութիւնը կատարուելու առտուն՝ չորս հատ հարսի քոյր , իր սիրական բարեկամներէն կու գան , ու երկուքը թեւերէն բռնած և երկուքն ալ գօտիէն՝ խորին լուութեամբ մը եկեղեցի կը տանին , և հոն դռանը սեամը անցնելուն պէս փե-

սան կը զիմաւորէ զինքը : Ան ատենը հարսը աղքատներուն ողորմութիւն կու տայ և կը ծոխ որ դրանը սեմոցը քարը համբուրէ : Երբոր աս կ'ըլլայ , երկուքը յառաջ կ'երթան ծանր ծանր դէպ'ի սեղանը՝ աչքերնին գետինը տնկած և ձեռք ձեռքի տուած : Երբոր կրօնական արարողութիւնը կը կատարի , որն որ երկար չքշեր , տուն կը դառնան . և հասարակ ժողովրդոց մէջ ասկէ ետև ուրախական խնձոյքներու , պար քաշելու , և խաղ կանգելու միջոց մը կ'ըլլայ : Այսու ամենայնիւ ազնուականներուն մէջ շատ անգամ կը պատահի որ՝ փեսան ան տեսակ քաշուիլ մը կը պահէ , որ կէս քաղաքականացեալ ազգաց մէջ՝ խաբուելով մը մեծանձնութիւն կը կարծուի . և իր տունը դարձածին պէս բազմոցին (« Էֆէր ») վրայ կը նետուի , ու իր ծխափայտը (Ըի-Ըի-Էր-պո-) կը մտէ :

Մոլտօ — Վալաքիայիք՝ երբոր հարստութիւն ունին , որ քիչերուն մէջ ամիփոխուած է , ոչ այնչափ իրենց կերակրեղէններուն ընտրութիւն կ'ընեն , որչափ որ սեղանին հանդերձանացը : Խիստ շատ հիւրասէր են . և իրենց բարեկամաց համար շատ անձնուրացութեան օրինակներ կու տան , և իրենց յօժար կամօքը խօսք տուած բաներնէն բնաւ չեն դառնար :

Պօլսոնիքը կամ ազնուականները՝ բոլոր երկրին տէրերն են . ուստի հասարակ մէկու մը՝ երևելի բանի մը ձեռք զարնելու ջանքը պարսպ և անօգուտ է : Գիւղացին վաղուան համար ամենևին հոգ չընէր . քանզի իր ձեռացը աշխատութիւնը , անոնց հարստութեան համար է՝ որոնք իրաւունք մը չունին անկա վայելելու . օրուան ապրելիքովը կ'անցընէ իր կեանքը , և իր խեղճութիւնը ասանկով մշտնջենաւոր բան մըն է :

Ուրիշ դաս մըն ալ կայ՝ որոնց Ծական կ'ըսուի , և ասոնք երկրին իրօ գերիններն են : Ասոնց թիւը 150,000 ի կը հասնի . ասոնցմէ մէկ երրորդը Տէրութեանն է , և մնացածները վանքերուն ու ազնուականներուն կը ծառայեն :

ԳԱՂԱՏՅԻ ՄԷՋ ԳՐԲԱՍԻ ԲԱՐՈՔԻՉ ՄԸ

Պարոն Ռ. Մտտուածաշունչ մը ծախու առեր ու ստակը նոր վճարեր էր գրքածախի մը, ու գրքին մէջի պարունակուածները աչքէ անցնելու վրայ էր՝ որ ատեն նորելիկ (Տօփա) ձևով հագուած, ու զուարթ և առողջ դէմքով երիտասարդ մը ներս մտաւ՝ որ մէկ պանդոկի մը մէջ իրեն հետ մէկ տեղ կը բնակէր :

«Ինչ կ'ընես Պարոն Ռ.» ըսելով բազկաթուռի մը վրայ նստաւ . «Ստուամարանին մէջ կորսնցուցած ժամանակիդ տեղը լեցրնել կը յուսաս, Ուսումնական ըլլալու փափանք ունիս» :

«Վձենե ին», ըսաւ պարոն Ռ. «բայց գիտե՞ք արդեօք Պարոն Լ. որ ես 65 տարուանս մէջն եմ . բուն խկ ժամանակն է իմ փրկութեանս վրայօք խորհելու . ու աս պատճառաւ, Մտտուածաշունչ մը հիմա նոր ծախու առի» :

«Ո՛հ Մտտուածաշունչը» . ըսաւ երիտասարդը բարձր ձայնով . «անոր մէջ շատ ազնիւ բաներ ըլլալը կը խոստովանիմ, բայց» իր սիրական մօրուքը շօյելով աս ալ յաւելցուց թէ՛ «կըր ցաւիմ որ այնքան անտեղի բաներ ալ կը պարունակէ» :

Գրքածախը՝ քաղաքավարական, բայց միանգամայն ազգու ձայնով մը խօսքը ընդմիջելով՝ ըսաւ . «Պարոն, Մտտուածաշունչը Մտուծոյ սորվեցուցած խօսքը ըլլալով՝ անոր մէջ անտեղութիւններ կայ ըսելը հայհոյութիւն է :

«Ո՛հ» ըսաւ երիտասարդը քիծիծաղ ըլլալով, «ատ Մտուծոյ սորվեցուցածն է ըսածիդ՝ ժամանակիս լուսաւորեալ մարդիկը չեն հաւատար . ու ատիկա անանկ բան մըն է որ՝ ապացուցանելը շատ դժուար ըլլալը հասկցուած է» :

«Ատիկա կրնայ ըսածիդ պէս ըլլալ, բայց արևին տաքքրնելը՝ Չուրին թըջելը՝ և կրակին այրելը ապացուցանելէն աւելի դժուար բան մը չէ . ասոնց ա՛մէնը ինքնին յայտնի են ան մարդուն՝ որ արևուն ճառագայթները զգացած, կամ Չուրը ինկած է, կամ բանի մը այրիլը տեսած է . բայց ասոնք կարծեմ թէ՛ անկարելի է անանկ մէկու մը հասկցրնել՝ որն որ կ'ուզէ իրօք

եղածը տեսականէն հասկընալ, ու ինքը անձամբ փորձը ընելը կը մերժէ» : Երիտասարդը՝ զարմանալով ապշած մնաց, տեսնելով անանկ մէկ մարդ մը՝ որ թէ և երևոյթքէն կը ցուցընէր ստորին աստիճանի կլթութիւն մը առած ըլլալը, սակայն այնչափ դիւրաւ բացատրեց իր խօսքը : Ինքը չէր գիտեր թէ՛ ճշմարտութիւնը ո՛րչափ կը բարակցընէ ու կը բարձրացնէ զինքը ընդունողները :

«Կը կարծե՞ս ուրեմն» ըսաւ գրքածախին՝ ուղեւով աւելի բերնէն բան առնել, «թէ դիւրին և բանական եղանակ մը կայ մէկը ինքզինքը համոզելու՝ թէ Սուրբ Գիրքերը Մտուծմէ են» :

«Չէ թէ միայն անանկ կը կարծեմ», պատասխանեց գրքածախը, «բայց ստոյգ գիտեմ անանկ ըլլալը : Պարոն՝ ես ալ քեզի պէս Մետաքանին չէի հաւատար, բայց սիրտս անոր ճշմարտութիւնները ընդունելուն պէս, անոր երջանիկ ազգեցութիւնները զգացի . անոր իմ վրաս յառաջ բերած արդիւնքը, Պարոն, իմ ամենազօրաւոր ապացոյցներս են . ու անոնք ալ ճիշդ քու ուզածիդ պէս են, դիւրին և բանական . անոնք է՞քօ՛ եղած բաներ են» :

«Ի՛նչ» ըսաւ երիտասարդը, «ի՞նչու ինձի ալ նոյն արդիւնքը չըրաւ Մետաքանի կարգալը» :

«Բու հարցմուքիդ պատասխանելէս առաջ՝ թողութիւն ըրէ ինձի, որ ուրիշ հարցում մը ընեմ : Ինչպէ՞ս կարդացիր Սուրբ Գիրքը» :

«Ինչպէս . նոյնպէս որ՝ մէկը բոլոր ուրիշ գրքերը կը կարդայ անոնց մէջ ինչ ըլլալը իմանալու, հետաքրքրութեան և զբօսանայ համար» :

«Ես ալ անանկ կարծեցի . քանզի քու վրադ մէկ արդիւնք մը յառաջ չըբերելը, անիկա ինչ կերպով կարդացած ըլլալդ յայտնեց . և ես միայն ան բանը կրնամ քեզի ալ կրկնել՝ որն որ հիմա Պարոն Ռ. ին ըսի . դուն անիկա ծուռ կերպով կարդացիր . և ան մարդուն նմանեցար՝ որ հոցը իր բերանը զնելու տեղը, ականջին մէջ կը դնէ, ու ետքը իր փորձառութեան վրայ կը պնդէ թէ՛ հացին մէջ անունդ չկայ : Ուստի Պարոն՝ կրկին կարդայ . ու նախ և

առաջ ճշմարտութիւնը գիտնալու պարզ ու ջերմեռանդ փափագով մը սկսէ : Որչմարտութիւնը՝ անանկ ծանրագին գոհար մըն է , որ քու զանիկա փնտռելու աշխատելուդ արժեքը դուն ալ կ'ընդունիս : Եստուած՝ որ անոր մատակարարն է , անիկա փնտռողներուն մէկը չմերժեր . ուրեմն Եստուածաշունչը կարգալու ատեննիս , պէտք է որ խնդրենք Եստուծմէ՝ որ մեզի սորվեցընէ թէ անիկա իր խօսքն է , թէ չէ : Միտ զիր աս բանիս՝ որ ճշմարտութիւն գտնելու համար կարգալու ատենդ , չեմ ըսեր քեզի որ յառաջմանէ ճշմարտութեանը համոզուած պէտք է ըլլաս , այլ միայն աս է իմ խնդիրքս որ՝ անոր մէջ պարունակուած ճշմարտութիւնը անկողմնաբար ու ինչ որ ըլլայ , անիկա պատրաստ ըլլաս ընդունելու . ան ատենը թէ որ ինքզինքիդ հետ անկեղծութեամբ ու հաւատարմութեամբ կը վարուիս , դուն ինքնին ապահովապէս աս խնդիրս որոշելու կարող կ'ըլլաս : Անկէ ետեւ կրկին կարգայ Եստուածաշունչը հանդարտ ուշադրութեամբ , ինքնիրենդ մի վհատիր աս գործին ձեռք զարկած ատենդ՝ թէ որ դժուարութեան մը հանդիպելու ըլլաս . մի խռովիր որ և իցէ քեզի նոր հանդիպած արտաքոյ կարգի ճշմարտութեան մը , կամ անոր մէջ քարոզուած որ և իցէ բանի մը՝ որ անիմանալի կ'երեւայ քեզի : Եստ աղէկ խօսք մը է ան որ ըսուած է թէ՛ մեր առաջուց գիտցած բանը իմացընող յայտնութիւնը , յայտնութիւն չկրնար ըլլալ . ու թէպէտ և բանի մը արտաքոյ կարգի ըլլալը իր ճշմարտութեանը ամեննին ապացոյց մը չէ , բայց իր սուտ ըլլալուն ալ մէկ վկայութիւն մը չէ : Եմէն բանէն վեր աս հարկաւոր է որ քննենք , թէ Եստուծոյ Գրքին մէջ քարոզուած բանը՝ ամէն մէկուն իր ներսիդին կրած գրքին , սրտին յայտարարութեանը հետ արդեօք համաձայն չէ : Նայինք թէ մեր ներքին զգացումը՝ կամ դադտնի խորհուրդներնիս՝ մեր գործառնութեանցը խորունկ ծածկուած պատճառները՝ Եստուածաշունչին մէջ յայտնուած չե՞ն արդեօք : Ես քննութիւնը ըրած ատենդ՝ նախապաշարման ձայնին ականջ մի՛ կախեր , որ բարձր ձայնով

կը կանչէ թէ՛ աշխարհիս հաստատ բռնած կանոնը քեզի հետեւելու համար բաւական աղէկ է . ոչ ալ հպարտութեան ձայնին , որ աւելի բարձր ձայնով կը գոչէ թէ՛ դուն մեղք չունիս , և դատապարտեալ չես . և թէ՛ թողութիւն խնդրելու կարօտութիւն չունիս , թէ Եստուծոյ և թէ բուն իսկ քու խղճմտանքիդ առջին—ան Եստուծոյն՝ որ օր մը քու դատաւորդ պիտի ըլլայ — ան խղճմտանքին՝ որն որ դուն քեզ դատելու ատենդ գործածելու պարտաւոր ես : կարճ խօսքով . Եստուածաշունչը կարգա հաւատարմութեամբ , ու օր մը զանիկա պաշտպանողներուն մէջ պիտի գտնուիս :

Ես վերջի եռանդուն , և անկեղծութեան սրտաշարժ ձայնով մը արտաբերած խօսքերուն վրայ՝ որ չէր կրնար սխալ հասկցուած ըլլալ , երիտասարդը մտածել սկսեց : Պարոն Ո . նստէր մտիկ կ'ընէր զարմացմամբ . ու անանկ մարդու մը կը նմանէր , որ չէր գիտեր թէ արդեօք խօսողն կողմէն է , թէ անոր դէմ : Դամանակ մը լռութիւնը տիրեց . ու ետքը երիտասարդը ելաւ , և մտքովը խորհրդածութիւն ըրած բանը լսուելու չափ ցած ձայնով մը աս խօսքերը արտաբերեց՝ իբրև պատասխան իր խորհած բաներուն :

«Վա՛շ . Վա՛շ . կրօնամոլութիւն» :
 Ետքը սենեակէն դուրս ելաւ , քիթին տակէն մէկ շատ ունայն խաղ մը մումաւ լով :

ՀՈՈՎՄԷՅԱՅՆԻ ՄԸ ԱՍՏՈՒԹՅԱՆՈՒՆԵՉ ԳԱՐԵԱԼԸ

Բաւական խեղքի տէր Հոովմէականին մէկը՝ Եստուածաշունչ մը առաւ , և սկսեց ամէն իրիկուն մէյմէկ ժամ կնկանը հետ կարգալ : Երբ թէն վերջը՝ կնկանը ըսաւ . «Թէ որ ասիկա շիտակ է , մենք ամենքս ալ սխալ ենք» : Երկրորդ շաբթուն վերջը նորէն ըսաւ կնոջը . «Թէ որ ասիկա շիտակ է , մենք կորուած ենք» : Բայց երրորդ շաբթուն աս ըսաւ . «Թէ որ ասիկա շիտակ է , մենք կրնանք փրկութիւն գտնալ» : Ուստի որոշեց որ Խաչեալ Փրկչին միջոցովը եղած փրկութիւնը խնդրէ , և ոչ թէ քահանային միջոցովը :

ՊԻՐՄԱՆԻ ՎՐԱՅ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

(Երոնանուիւն և վերջ :)

Մինչև 1834ին ասեմները՝ Քրիստոնեայ Քարողիչներուն Պիրմանի մէջ ունեցած գործը, նոյն լեզուով խօսող ժողովուրդներուն մէջ ամփոփուած էր . և Քարողիչները չէին գիտեր որ այն երկրին զանազան կողմերը բնակող ուրիշ ժողովուրդ մըն ալ կայ, միւսներուն թուոյն չափ, բայց տարբեր լեզուով ու կրօնքով — ժողովուրդ մը՝ որ բուն երկրին նախկին տէրերն էին, և միւս ցեղը զանոնք իրեն հպատակեցուցած էր : Եւ ժողովուրդը՝ Քարէն կ'ըսուէր . և ասոնց մէջէն երեկի մէկուն դարձի գալովը՝ ան երկրին Քարողիչներուն գործին մէջ հիմնական փոփոխութիւն մը պատճառեց : Օր մը՝ երբոր Քարողիչին մէկը ան երկրին սովորութեանը համեմատ Օպայի (Քէօք)ի պէս տեղի մը մէջ քարոզ կու տար, անծանօթ մէկ մը դուրսէն ներս կը նայէր ու մըտիկ կ'ընէր . ինքը վայրենի և կատաղի մէկը կը նմանէր . անանկ որ Քարողիչին ուշադրութիւնը գրաւեց՝ ասոր դրանը մէջ կայնած զարմանքով ներս նայելը, և առաջին անգամ փրկութեան խօսքը լսելը տեսելով : Ոչմարտութիւնը իր սրտին ազդեց, և քարոզը լմնալէն ետև քարողիչին քովը եկաւ, և իրեն լսածներուն վրայ ունեցած զարմանքը յայտնեց, ու խնդրեց որ իրեն ըսէ թէ՛ ի՞նչ պէտք է ընել որ փրկուի : Իր բոլոր կեանքին պատմութիւնը ըրաւ, և իմացուց որ 20 տարիէ՛ ի վեր աւազակութիւն և սպանութիւն ընել է եղեր իր գործը, և շատ մարդիկ մեռուցեր է : Ինքը անտառներու մէջ բնակող դաս մը մարդոց կը վերաբերէր՝ որոնք ամենուն ծանօթ էին իրենց սոսկալի գործքերովը, և բոլոր երկրացիներուն ահ ու դող կը պատճառէին : Երբոր Քարողիչը իր տունը դարձաւ, աս վայրենի օտարականը հոն ալ իրեն ետևէն եկաւ, բայց հոն չէին ուզեր ընդունիլ : Ինքը բնիկ քարողիչներուն և ուրիշ երկրացի Քրիստոնեաներուն տունը գնաց, և անոնք ալ իրենց տունէն դուրս ըրին՝ անանկ չար բնաւորութեան տէր մարդ մը իրենց բնակարանին մէջ ընդունելու չհամարձակելով : Բայց ինքը օրերով ու շաբաթներով կը յարա-

տւէր, անանկ որ վերջապէս եղայրները ալ իր անկեղծութեանը վրայ վստահ եղան : Եւ նշանաւոր մարդուն դարձի գալը՝ Պողոս առաքելոյն պէս յանկարծ էր, և շատ զարմանալի արդիւնքներ յառաջ եկան : Եւ տով երեկի եղաւ շատ մարդոց հոգիները Քրիստոսի բերելու կողմանէ ունեցած նախանձաւորութեանը և յաջողակութեանը համար : Ենտովոր խելքի տէր մարդ մըն էր, և շուտ մը Սուրբ Գրոց հմտութիւնը ստացաւ . և ճարտարախօսութեամբը ու զօրաւոր քարողութեամբը բոլոր ուրիշները գերազանցեց : Բաւական եղած կը թուիւնը առնելէն ետև՝ շուտ մը իրեն ազգին մէջ գնաց, իրեն հետ ընկերացող քարողիչին ուղեցոյց ըլլալով . և ժողովուրդին հետ մեծ եռանդով կը խօսէր ու կ'աղաչէր որ Քրիստոսի միջոցով եղած փրկութիւնը ընդունին : Ենչար է մի ըստ միովէ պատմել թէ՛ որչափ հոգիներ Քրիստոսը ճանչցան իր միջոցով . միայն աս յայտնի է՝ որ խիստ շատ է անոնց թիւը : Իր մահուանէն ետև վարքը դրուեցաւ և ինքը Քարէնի Երոնուի կողմեցաւ : Եւ մարդուն դարձը՝ Քարողիչներուն Քարէնի ժողովուրդը ճանչնալուն պատճառ եղաւ : Քարէնները գեղերը կը բնակին և անոնցմէ շատ քիչ կը զտնուին մեծ քաղաքներուն մէջ : Են ատենէն մինչև հիմա Քարողիչներուն աշխատութիւնները ըստ մեծի մասին ասոնց վրայ եղած էր . և հիմա անոնց մէջ 120 Եկեղեցի կայ, որ 10,000էն աւելի անգամ ունի : Ենոնց Եկեղեցիներուն մէկ քանիները՝ մինչև 400 անգամ ունին հատը : Եւտ գեղեր բոլորովին Քրիստոնեայ են, և Երոնուարաններ ու Գարատուններ ունին՝ որոնք իրենք իրենց բուն քսակէն շինած են, և ծախքն ալ բոլորովին իրենք իրենց քսակէն կ'ընեն : Բուն Պիրմանի թաղաւորութեան մէջ 40 եկեղեցի կայ, որոնցմէ շատերը Քարէններունն են : Բուն Պիրմանացիք միայն 5 եկեղեցի ունին, բայց Եւտարանին գործը՝ հիմա հոն ալ շուտ յառաջ երթալ սկսած է : Հետաքրքրութիւն ունեցող մէկը կընայ հարցնել թէ՛ — Երգեօք աս դարձողները անունով միայն Քրիստոնեայ են, թէ սրտով ալ : Եսիկա յիշաւի կարևոր հարցում մըն է . բայց Եստուած գիտէ սիրտե-

րը : Մենք միայն պտուղէն կրնանք դատել : Ընոնց ճշմարիտ Քրիստոնեայ ըլլալնուն վրայ վստահելու ստիպուած ըլլալնու պատճառը նախ և առաջ ան է որ՝ կը տեսնենք թէ շատ անձնուրաց մարդիկ են : Քարոզիչներուն՝ կամ անոնց ընկերութեանը վրայ իյնալու հակամիտութիւն մը չեն ցուցնենք : Շատ տեղեր չէ թէ միայն Երզնկայի վարձարաններնին ու Գալաթիոններնին իրենք չենեցին՝ Հովիւնուն ու Վարժապետնուն ապրուստն ալ իրենք ծախք ընելով, այլ և ուրիշ տեղերու Քարոզութեան գործին համար ստակ կը ժողովն : Թէ՛վոյ քաղաքը այցելութիւն ըրած միջոցիս՝ ան տեղի եկեղեցին Տարեկան ժողով մը ունէր, և առաջարկուեր էր որ եկեղեցւոյ անդամներուն մէջէն ամենէն բարեպաշտ ու աղէկ կրթուած մէկը թէ՛վոյի մօտերը երթայ ու Եւեռարանին գործին աշխատի : Հոն ներկայ եղող Քարոզիչը ըսաւ «Չէ, ձեր մէջը շատ ուրիշները կան որ աս մօտ տեղերուն գործը կրնան ընել, աս եղբայրը հեռաւոր տեղեր խրկեցէք» : Մարդը մէկէն ոտք ելաւ և ըսաւ թէ՛ ինքը պատրաստ է երթալու ուր որ խրկեն : Ըս խօսքին վրայ ամենուն աչքէն արցունք վազել սկսեց . և որոշուեցաւ՝ որ չէ թէ միայն հրաման տան որ ինքը երթայ, այլ նաև բոլոր իր ծախքերն ալ վճարուի :

Պիրմանի Քրիստոնեաներուն վրայ յայտնի տեսնուած Քրիստոնեութեան ուրիշ մէկ պտուղն ալ ան է որ՝ եռանդուն սէր ունին Եստուածաշունչին : Քարէնները գրաւոր լեզու չունէին Քարոզիչները զիրենք գտած ատեննին . և աս եղաւ իրենց գրաւոր լեզու մը ունենալուն առիթը . անոնք պատրաստեցին և հրատարակեցին իրենց դպրոցներուն զիրքերը, Հին և Կոր Կրօնագրանները և ուրիշ կրօնական զիրքեր Քարէններուն լեզուով : Չէ թէ միայն տղաքը՝ այլ նաև չափահաս եղողներն ալ հիմա կարգալ կը սորովն . և քիչէն քիչ 60,000 — 70,000 հոգի իրենց մէջ կարգալ գիտցող կան : Յոյս ունինք որ շատ չանցած՝ բոլոր ազգեր իրենք իրենց դիտուն կարգալու կարող ըլլան Եստուծոյ հրաշալի գործերը : Բոլոր Եստուածաշունչը նաև Պիրմաներէն ալ թարգմանուեցաւ և տպուեցաւ տասնուերկու տարի առաջ, և շատ ալ ծախք եղաւ

զիրքին մեծութեանը պատճառաւ : Պիրմանի Քրիստոնեաները աղէկ հմուտ են Սուրբ Գիրքին, և շատ կը կարգան : Կ'զգան որ իրենց բոլոր հաւատքը անոր վրայ հաստատուած ըլլալու է, եթէ ոչ բոլորովին կը կործանի :

Ինչաւ մէկ ժողովուրդ մը աս ետքի աւտեններս, ու թերևս բնաւ մէկ ատեն մը Պիրմանի Քրիստոնէից չափ սաստիկ հալածանք չբաշխեցին իրենց հաւատքին համար : Կառավարութիւնը դիւրաւ ձեռք զարկաւ Քրիստոնէութիւնը ջնջելու . բայց անկարելի ըլլալը հասկըցաւ : Կեանքերնին, ըստացուածքնին, և ամէն բաներնին թաղաւորին ձեռքն էր՝ որն որ ամենեւին մէկու մը պատասխանատու չէ իր գործոցը համար, և բացարձակ իշխանութիւն ունի ամէն բանի . ինքը որոշեց որ աս նոր կրօնը բնաջնջ ընէ : Տասն և հինգ տարի առաջ հայածանքը սկսելով, Քրիստոնեաներուն բոլոր ստացուածքը կողոպտուեցան, և թշնամիները ետևնուն իյնալով՝ իրենք ոչխարներու պէս ցրուեցան :

Հայածման ատեն հաստատ կենալու օրինակ եղողներուն մէջ երևելի է Ռանկունի եկեղեցւոյն ձերուների Հովիւր : Ռանկունի կառավարիչը իր առջին կանչեց ասիկա, և հարցուց թէ «Քրիստոնեայ ես» : Ինքը պատասխան տուաւ թէ «Ե, յո» : «Ըս տեղի եկեղեցիին Հովիւն ես գուն» : «Ե, յո» : «Միթէ չե՞ս գիտեր գուն» որ անիկա Ընդդիացուց կրօնքն է, և մեր տէրութիւնը թոյլտուութիւն չունի անոր» : «Ե, յո» : Բայց ես Ընդդիացուց կրօնքը ըլլալուն համար չընդունեցի անիկա, այլ անոր համար որ ճշմարիտ կրօնքը ան է, և Մեծ Եստուածը յայտնեց անիկա» : Շուտով մը բանտը նետեցին, և վճռեցին որ 1,500 դուրուշ չափ տուգանք տայ, որն որ իր ազգականները վճարեցին : Վերջը թող տուին ինքը . բայց շատ չանցած նորէն բռնեցին բանտը դրին, և ոտուրներն ալ կոճղի մէջ (Բահրո-) դրին տաներկու ժամու չափ : Պիրմանի կոճղերը շատ սաստիկ ցաւ կու տան, և շատ անգամ ալ կը մեռցընեն . որովհետև ոտուրները այնքան բարձր կը հանեն՝ որ հազիւ թէ ուսերը դետինը կը դպչին : Ինքը երկու անգամ աս տեսակ տանջանարանի մէջ դրու-

ուեցաւ , և մահուան սպառնալիք եղաւ իրեն . բայց բնաւ չուրացաւ իր Տէրը , և ոչ ալ մինչև անգամ մէկ թելթե խախտելու նշան մը ցուցուց : Ըստուծոյ ողորմութիւնովը աղատեցաւ ինքը՝ և մինչև հիմա ողջ է աս 80 տարեկան ծերունին , և 30 տարի ալ է որ Ռանկուհի եկեղեցւոյն Հովիւն է :

Պերմանի և Ենգղեայի մէջ պատահած վերջին պատերազմներուն ժամանակը՝ Պերմանի Վրիստոնեաները մեծամեծ ու սաստիկ փորձութիւններու ենթակայ եղան : Ենոնց վրայ դաւաճանութեան յանցանք չձգուեցաւ բնաւ . բայց աս կասկածը կար միայն՝ թէ Ենգղեոյ կառավարութեան հետ համակրութիւն մը ունին : Հաս խիստ միջոցներ գործածուեցաւ անոնց վախ տալու համար : Են տէրութեանը մէջ սովորութիւն մը կայ՝ որ երբ նոր զինուոր առնել հարկ ըլլայ , զօրք կը խրկեն ու կը վերցընեն զիւղերուն բոլոր բնակիչները՝ առանց խտրութեան տարիքի և սեռի , ու անոնք պարսպապատ քաղաք մը կը տանին և հոն շատ չարչարանքներով կը պահեն ան կրնիկներն ու տղաքները , իբր թէ պատերազմի խրկուած աղբակիւններնու հաւատարմութեանն ու աղէկ վարուելուն պատանգ մը սեպելով : Վրիստոնէից շատ զեղերուն ըրին աս բանը , և նաև ուրիշ անհամար չլուած բարբարոսութիւններ ալ ըրին աս անվաս ժողովուրդին : Երկու հատ եկեղեցւոյ Հովիւներ խաչը հանեցին , և անոնց ժողովուրդը բռնի տարին որ կայինն ու ասանկ սոսկալի մահուամբ մեռնելին տեսնեն : Ուրիշ Հովիւ մըն ալ անգթութեամբ սպաննեցին , և իր անկենդան մարմինը իր եկեղեցւոյ ժողովուրդին խրկեցին : Վրիստոնեայ ծնողաց զաւկըներէն քանի քանի հատը՝ կտոր կտոր ջախջախեցին մեծ անկաններու (համան) մէջ իրենց ծնողացը աչքին առջին , և ուրիշներ ալ վայրի դռմէշներու պոչին կապելով անտառները կը քէին : Բայց փառք Ըստուծոյ ողորմութեանը , աս ալ ըսեմք որ աս ամէնք քաշեցին և դիմացան Տէրօջը աշակերտները՝ առանց ճշմարտութենէն ետ դառնալու : Իրենց գլուխնին ծռեցին և Վրիստոսի ապաւինեցան : Մայրերը՝ տեսան իրենց զաւկըններնու ասանկ սոսկալի կերպով մեռնիլը ,

բայց հազարաւոր այսպիսի դէպքերուն մէջ մնալ մէկ հեղ ճը անգամ չտեսնուեցաւ , որ Վրիստոսը ուրանալով ազատութեան և ապահովութեան դիմելու հակամտութիւն ունենայ մէկը : Եսիկա իրաւ որ զարմանալի է . և բոլոր ազգը ապշելով տեսան իրենց աչքովը . և ասոր հետևութիւն է որ հիմա իրենք ալ արթնցան , ու Վրիստոնէութեան ճշմարիտ ըլլալուն ու ինչ արժէք ունենալուն խելքերնին հասնիլ սկսեց :

Ըս է ահա Պերմանի մէջ եղած Վրիստոսի գործին պատմութեան գլխաւոր հանգամանացը համառօտութիւնը : Տարակոյս չունիմ որ ասոնք լսողները՝ Ըստուծոյ ազօթք ըրած ատեննին , Պերմանի մէջ Վրիստոսի հաւատացողները միտքերնին պիտի բերեն , և անոնց կարօտ եղած Ըստուծային շնորհքն ու զօրութիւնը խնդրեն , և աղաչեն որ Եւետարանը ան խաւար երկրին մէջը տարածուի ու յաղթանակէ : Ուրախ եմ Կոստանդնուպօլսոյ մէջ ալ Յիսուս Վրիստոսը սիրողներ գտնելուս , որոնք Սուրբ Գիրքը իրենց կենացը և վարդապետութեանը մի միայն անսխալ կանոն կ'ընդունին . և բոլորովին վստահ եմ որ ճշմարտութեան դատը՝ որն որ Ըստուծոյ դատն է , պիտի յաղթանակէ աս երկրին մէջ , Պերմանի մէջ , ու նաև բոլոր երկիրներուն մէջ :

ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՄԵՋ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ

Մարդիկները արգիլելու չէ որ աշխատասէր ու խնայող ըլլան . մանաւանդ թէ պէտք է որ բոլոր Վրիստոնեաները յորդորենք կրցածնուն չափ վաստրկելու , և կրցածնուն չափ ալ Եկեղրնելու . որ ասիկա է իրօք հարոսսիւս ըսելը : Ուստի ի՞նչ ճամբայ կրնանք բռնել , որ մեր ստակը դրժոխքին անդունդը չձգէ մեզ : Ըսոր միայն մէկ ճամբայ մը կայ , և ուրիշ մը չկայ երկինքին տակը : Թէ որ անոնք «որ կրցածնուն չափ կը վաստրկին» , և «կրցածնուն չափ կ'Եկեղրնեն» , նմանապէս «կրցածնուն չափ ալ սոսկ» , ան տանը որչափ որ հարրատանն՝ այնչափ ալ շնորհաց մէջ կը հարրատանն . և որչափ որ շնորհօք հարրատանն , այնչափ ալ երկինքը աւելի գանձ կը դիզեն :

ԲԱՂԻԱՏՈՒԹԻՒՆ

ԱՍՏՈՒԱԾԱՇԱՀՈՒՆԸ ԵՂԱԾ ՈՒ ՉԵՂԱԾ ՏԵՂԵՐՈՒ

Ըսէ ինծի Աստուածաշունչը ո՛ր կը գրաւնուի և ո՛ր չգրանուիր . ու ես աշխարհիս բարոյական աշխարհագրութիւնը շինեմ : Կարող պիտի ըլլամ ցոյց տալու մանրամասնաբար կերպով՝ թէ ի՞նչ է ան ժողովուրդին նիւթական վիճակը : Ընգամ մը աչքէ անցնելով կը տեղեկանաս՝ թէ ո՛ր է Աստուածաշունչը և ո՛ր չէ : Գնա՛ Իտալիա — աւերմունք , նուաստութիւն և թշուառութիւն ամէն կողմէն դէմդ կ'իլլեն : Վաճառաշահութիւնը ինկած , երկրագործութիւնը տկարացած , օգտակար արուեստները թուլցած : Օդին վրայ ծանրութիւն մը կայ , և կը կարծես թէ աներեւոյթ գորութիւն մը մկանունքներդ կը կծկէ . ժողովուրդները բարձր ձայնով չեն կրնար խօսիլ , ծանր կը քայլեն , զինեալ զօրքերը իրենց բնակարաններուն բոլորտիքն են : Ոստիկանութեան զինուորը՝ օտարականը երկրին սահմանէն ներս չմտած , Աստուածաշունչը քովէն կ'առնէ : Գրքատունները Հարցո՛ւր Աստուածաշունչը , չկայ հոն . կամ թէ որ ըլլայ ալ՝ Հասարակ ժողովուրդին կարողութիւնը տարածէն աւելի գնով շինուած դիրք մը ունի : Քարօղիչը Աստուածաշունչէն բնաբան չըներ : Վաստիկանու պալատը մտիւր ու Աստուածաշունչ մը փնտռէ , ու քեզի պիտի ցոյց տան անանկ տեղ մը գրած , ուր որ արգիլեալ դրքերը ձգուած է . Տիտեոս , Ռուսօ և Վօլթեռի գրքերուն հետ քովէ քով : Բայց անցիր Ալպիան լեռներէն՝ ու գնա՛ Օուիցերի , ու Ռենոսէն՝ և գնա՛ Հօլանտա ու Ընգղիա և Սկովտիա , ու ի՞նչ զարմանալի հակադրութիւն կը տեսնայ աչքդ : Սարդիկ ազատութեան տեսք մը ունին . արուեստ , վաշիչութիւն , տղոց կրթութիւն կայ հոն : Ի՞նչու կ'ըլլայ այս տարբերութիւնը : Չկայ աւելի պայծառ երկիրք մը , չկայ աւելի զեղեցիկ բնութեան տեսարան , բայց անոնք Աստուածաշունչ ունին , ու երջանիկ են այն ժողովուրդը՝ որ աս վիճակին մէջն են , վասն զի «արդարութիւնը ազգը կը բարձրացնէ» :

Սուրբ Գիրքը մեզի ան բանն է , ինչ որ

էր աստղը մոգերուն : Բայց թէ որ ժամանակնիս ծախենք անոր վրայ հիանալով , ու իր վեհմութեանը վրայ զարմանալով , առանց Քրիստոսի երթալու անով՝ անոր գործածութեանը օգուտը մեզի կորուստ պիտի ըլլայ :

ԱՆՏԱՒԱՏՈՒԹԵԱՆ ՅԻՄԱՐՈՒԹԻՒՆԸ

Հեպտեալ յօդուածը՝ լուսյն բոսած հաւատար օրագիրէն աւանտած է , որ Ընգղիոյ մէջ հրապարակուածներուն ամենէն երեսէն է :

Սարգս՝ ըստ մեծի մասին ծուռ կը հասկընայ ան մեծ իրողութիւններուն օգտակարութիւնը , որոնք գիտութեան և քննութեան միջոցովը իր մտքին հասնելու սահմանին մէջ դրուած են : Իր յիմար երեւակայութիւնովը՝ մէկզի նետել կ'ուզէ , Աստուծոյ ունեցած իր հպատակութիւնը . ու յանդգնութեամբ՝ իր անձին յափշտակելով բուն իսկ տարերքները անգամ իր հրամանին տակը ունենալը՝ որոնք գործածելու համար սորված ըլլալէն , ինքզինքը ունայն երեւակայութեան մէջ կը խաբէ թէ՛ ինքը երկիրը կրնայ նորէն ըտեղծել , և անիկա կը յօրինէ աւելի իր անսահման սեպած իմացականութեանը համեմատ : Բանավարութեան դարը , իրեն աս նպատակին խորամանկութեամբ կ'ըտտիպէ զո՛հ եղող խեղճերը՝ և ոչ ալ քիչ են անոնք , վասն զի անոր աճումը շատ շուտ է : Թէպէտ աս զուրսէն գեղեցիկ երեւցած տունկին մէջը ծածկուած մնացած թոյնը մահացուցիչ է , բայց կը վախնանք որ քիչ են անիկա զարմանողները . աւնոնք՝ որ զանիկա վերլուծելու աշխատութիւնը յանձն առած , և անոր յատկութիւնները փորձած ըլլան համբերատար ջանքով և ջերմեռանդ փափաքով՝ ճշմարտութիւնը երեւան հանելու : Ընուշ հօտեր բուրոզ մթնոլորտին երեւոյթէն խափուած ըլլալով՝ որ միշտ իրենց հիացած առարկային բոլորտիքը կը տատանին , աւնոնք բոլոր ասոր յարակից եղած պակասութիւններուն կոյր և անզգայ են . և իրենց ունեցած երեւակայեալ գերազանցութիւններն՝ ինքզինքնին գոռոզցընելով

անանկներուն վրայ, որոնք կը ճանչնան զերազոյն էակին հաւատարմութեան՝ հնազանդութեան՝ հաւատոյ և հպատակութեան պարտաւորութիւնը, անոնք ամէն կողմանէ կը տարածեն իրենց թակարդը՝ ճշմարիտ շովիւէին փարախէն թափառող ու վարանամիտներուն: Ըստ հարբը բնաւ պարապը չելար. ու շատերը կը գտնուին, որ իրենց առջևը աս կերպով տարածուած որոգայթին մէջ իյնան. վասն զի անհաւատներուն դաւանութիւնը՝ կրթութեամբ և բարոյական մշակութեամբ անուս եղողներուն մտայը, շատ մէկ հրապուրիչ ուսմունք մըն է. կրնայ ուզած կողմը փախչել, կամ խառն ՚ի խուռն ըսել իր քմայը յարմարածին պէս դիւրին կերպով. և թէ որ հատուցման յոյս մըն ալ չունի, բայց գոնէ պատժոյ նկատմամբ կը լռէ:

Շատ զարմանալի բան մը չէ ուրեմն թէ՛ որ ատեն որ զրգուեալ կերպով մը անոր հետամուտ եղած է, մարդոյս երակներուն և շնչերակներուն մէջէն առողջ վիճակի մէջ եղած արագութեամբը արիւնը շրջանըրած ատենը, Պօլինպրօքի մը՝ Վօլիէյի մը և ուրիշներուն դաւանութիւնները զարգարուած կերպով երևան ելլեն: Բայց թէ որ աս մարդիկը իրենց պահուած տեղը հետագօտենք, ու իրենց գաղտնի խորհուրդները քննելու մտնենք ան երկիւղալի վայրկեանը՝ երբոր շնչերակը տկարանայ, ու անդամները իրենց պաշտօններնին ընելէն դադրին, որ ատեն անհանգիստ հոգին՝ երկիւնքին ու դժոխքին մէջ տեղը ՚ի կախ կը մնայ, չեն կրնար քաղաք ապաստանի մը գտնալ, ու իրենց վերջին ժամերնին՝ հեղ, բայց հաստատութեամբ հաւատացող, և գործքով Քրիստոնէութիւն ընողներուն հետ բազմատեղ: Տեսական գիտութեան վրայի խաբող զարդերը շուտով պիտի թափին. և անանկ հաւատքի մը՝ որուն սկիզբը ու վերջը ոչինչ է, երկբայութեամբ հետեւող աշակերտը՝ պիտի իր վտանգին ատենը չարաչար արթննայ, ու Փրկչին խաչին ոտքին տակը դիմէ, իր մտացածին խորհուրդներէն ազատելու և պաշտպանութիւն գրտնալու համար:

“ՄԵՌՆԻԼԸ ԶՈՒ ԱՐՃԱԼԻ Է”

Ընդդիացի երեւի Պատենադիրին մէկը կը գրէ որ՝ պատմութեան մէջ հռչակաւոր եղած մարդոց մեռնելու ատենը ունեցած վարմունքէն աւելի իրեն սիրտը շարժող և խորին զգացմունք պատճառող բան մը չկայ: Մօնթայն անուն Գաղղիացի մը կ'ըսէ որ՝ “եթէ գիրք շինող մը ըլլայի, ցուցակ մը կը հաւաքէի՝ զանազան անձանց մահուան ժամանակի վարմունքին վրայ բացատրութիւններ տալով. վասն զի ով որ մեռնելը կը սորվեցնէ մարդոց, անոնց ապրելու կերպն ալ կը սորվեցընէ”: Քիչ մարդիկ կան՝ որ աս զգացումներուն համակրութիւն չունենան. քանզի ամէն խոհական միտք մեռնողին անկողնին քովերը կ'ուզէ գրտնուիլ: Քանզի մահը՝ այն մի միայն վիճակն է, որմէ մէկը չկրնար ազատիլ: Քարողիչին մէկը կ'ըսէ թէ՛ քօան տարուան պաշտօնիս մէջ, շատ անգամ մեռնողներու անկողններուն քովը գտնուելու պատեհութիւն ունեցայ, և ակնատես եղայ ու մանց խղճմտանքին խայթին և ոմանց ուրախալից յաղթութեանը, որն որ բնաւ մէկ գրիչ մը չկրնար ճշդութեամբ ստորագրել: Ուրախալի մէկ տեսարան մը՝ ուր տեղ որ աս “զարհուրանաց թագաւորը” խնտում երես շնորհաց հրեշտակի մը փոխուած էր, և որն որ պիտի նկարագրել ջանամ, թէ և շատ տկար կերպով մը ըլլալն ալ կը խոստովանիմ:

Օգոստոս ամսուն մէջ գեղեցիկ օր մը՝ կէս օրէն ետե գիւղականի մը բնակարանը մտայ՝ որ հանգստութեան հարկաւոր պիտոյքներով զարգարուած էր, հոն հիւանդ տիկին մը տեսնելու համար որ քանի մը ամիսէ ՚ի վեր օրէ օր իյնալու վրայ էր: Ըստ շատ անգամ այցելութեան գացած ու իր անկողնին քով աղօթք ըրած էի երկարատե հիւանդութեանը ատենը: Սենեակին դուռնէն ներս մտած ատենս՝ աչքին նայուածքը իմացուց որ աս իմ վերջին այցելութիւնս պիտի ըլլայ. քանզի մեռնելու վրայ ըլլալը յայտնապէս տեսայ: Ընկողնին բարձին վրայ հանգչած էր. իր աչքին մէջը բնականէն դուրս պայծառութիւն կար, և երեսն ու ճակատը գրեթէ մար-

մարիոնի պէս ճերմակ էր : Սենեակին պատուհանները բաց էին , ու մէկ ամարային քաղցրասիւզ հով մը՝ հոտաւէտ ծաղկանցն ու բոյսերուն վրայ հեղիկ կերպով մը կը փչէր , որոնք իրենց ճոխ կանաչութիւններովը ըստ մասին արևուն լոյսը կը ծածկէին , ու անկողնին վրայ իրենց ճիւղերուն՝ տերւեներուն և ծաղիկներուն գեղեցիկ պատկերնուն ստուերը կը ձգէին : Լռիկ օր մըն էր . զեփեւոր՝ մեռնելու հիւանդին անկողնին վրայ անուշահոտ բուրմունք մը կը բերէր , ու ձայն մըն ալ չէր լսուեր բաց 'ի թռչուններուն տխուր երգերէն՝ որոնք բուններնին զբած էին տերեւալից ծառերուն մէջ , որ գրեթէ բնակարանը բոլորովին մէջը առած էին :

Բնութեան բոլոր խօսածները՝ ապակաշուծեան և մահուան ան տեսարաններուն հետ ներգաշնակութիւն ունին , որ ամէն բնութեան սեպհական է : Թռչունին երգը , միջատին ճռուողելը , գետին հոսանքը , հովուն փչելը , իրենց հանգամանացը մէջ ամէնն ալ տխրագին են : Բնութիւնը տխուր է , բոլոր իր անբարբառ ձայներով սորվեցուցածներուն մէջ : Եօլիական քնարին տրտուր և թախճագին ձայնը՝ բնութեան հեղինակին երաժշտական յայտնած ձայնին պէս կ'երևայ , ժամանակին աս տեսարաններուն նկատմամբ :

Ես մանկամարդ կնոջը այրն ու տղաքները՝ մահուան անկողնին բոլորտիքը հաւաքուած էին : Սատաղ հասակին գեղեցիկութիւնը՝ տակաւին իր գէմքին գծագրութեանցը վրայ տարածուած էր , թէպէտ և անոր վրայ մահուան գեղնութիւնը կը ծածկէր : Հատ անգամ կը զարնուէի՝ ան յստակ , քաղցրաձայն և ճիւղ գրուցուածքին՝ որով աս մահուան դուռը հասած բարեկամս բոլոր իր սրտին շարժմունքը կրնար յայտնել , ու իր ձայնին ել և էջները իր սեպհական ճոխութեամբը : Սենեակէն ներս մտնելու ատենս աչքը վեր վերցուց , ու ձեռքը ինձի երկնցընելով անուշիկ ժպտով մը ըսաւ . « Դուն իմ մեռնելու տեսնելու եկար » : Ու ետքը նորէն ժպտելով մը՝ արտաքոյ կարգի խաղաղ ու քաղցրիկ կերպով մը ըսաւ . « Չուարձալի բան մըն է — գրաւորքի բան չունիլը : Ու իմ մեռնելու ետեւ՝ երբոր իմ տղոցս խօսիք իրենց հրաժարուած մօրը վրայով , կը յուսամ որ միշտ խնդում երես պիտի խօսիք անոնց

ու զուարթ ձայնով՝ որ իրենք ալ հաճոյական գաղափարներ ունենան իմ մահուանս վրայ . քանզի զուարճալի բան է մեռնելը , շատ զուարճալի բան է մեռնելը » :

Ծանր շունչ կու տար կ'առնէր , առանց ցաւոյ և յուզման : Իր միտքը սովորականին պէս հանգարտ , յստակ և զօրաւոր էր . թէպէտ ինքը ցած ու նուազեալ ձայնով կը խօսէր , բայց խօսած ամէն մէկ բառերը շրթունքներէն գուրս ելած ատենը՝ վերջին աստիճան որոշ ու ճիւղ էին : Եւրբ իր էրկանը դարձնելով , բունեց ձեռքը և ըսաւ : Ես աղէկ գիտեմ որ մեռնելու վրայ եմ : Մարմնոյ և հոգւոյ մէջ տեղը եղած սեպհական բաժանմունքը կ'զգամ : Իմ զգացումներս անանկ մըն է որ սխալ չկրնար ըլլար : Ես ասանկ բանի առաջ ընաւ փորձառու եղած չէի . և լեզու մը չկրնար բացատրել անոնք : Բայց ես շուտ երթալու վրայ եմ : Ես շուտով գացած պիտի ըլլամ : Մնաք բարով , Մնաք բարով » : Ու իր աչքը տնկած , անշունչ կաւէն 'ի զատ ալ բան մը չմնաց :

Եսիկա յիրաւի Տէրոջմով ննջել է : Ինքը փրկիչը իրեն բարեկամ ընտրեց իր տղայական հասակէն 'ի վեր : Են միթարութիւնովը կը զուարճանար՝ որոնք բարեպաշտութիւնը միայն կրնայ տար , իր բոլոր աշխարհային վիճակին մէջ ի փորձութեանց ատենը : Ու երբոր մեռնելու ժամը եկաւ , հաւատքը՝ « զարհուրանաց թագաւորին » զէնքերը առաւ , ու զինքը կարողացուց որ կտնչէ թէ՛ « Ո՛ր է ո՛վ մահ՛ » քու խայթոցդ , ո՛ր է ո՛վ գերեզման՛ » քու յաղթութիւնդ » : Ո՛վ արդեօք ասանկ տեսարանի մը ականատես կ'ըլլայ , ու սա աղօթքը չըսեր . « Թող իմ անձս արդարներուն մահովը մեռնի , ու իմ վախճանս անոնց վախճանին պէս ըլլայ » :

ՀԱՅՈՒԱԳԻՒՏ ԴԵՊՔ ՄԸ . Տգէտ եկեղեցականին մէկը՝ ուսմունքը նախատելու կերպով մը դպաւ քաջամարտ եկեղեցականի մը , հետևեալ կերպով . « Տէր . կարճեմ՝ որ Ուսումնարանէ ելած ես » . « Ես բան միւսը » : Եսոր վայ ինքը յաւելցուց թէ « Հ նորհակալ եմ Տէրոջը՝ որ իմ բերանս բարոգութեան բացաւ , առանց ուսմունք մը սորվելու » : « Եսոր նման դէպք մը » պատասխանեց միւսը , « Բաղամարն ժամանակն ալ պատահեցաւ . բայց աս տեսակ բաները շատ հաղուագիւտ դէպքեր են հիմակուան ատենս » :

Ք Ո Ւ Ն

Մտաւոր աշխատութիւն ունեցող մէկը՝ պէտք չէ որ քունը կոխած ատենը , փախ ջընէրու ջանք ընէ . որովհետեւ ան տեսակ մարդոց վրայ ան ատենը միայն քունը կու գայ՝ երբոր անհրաժեշտ պէտք է անոնց աւողջութիւնը չխանգարուելու համար : Ասիկա ճշմարիտ է որ՝ քսանը չորս ժամն անգամ մը քնանալը այնպէս էական բան մըն է մարդուն և ամէն տեսակ կաթնատու կենդանիներուն , ինչպէս որ ամէն բուսէ շնչառութիւն ընելով ողբ ծծելը : Քնանալու ամենէն անյարմար եկող վիճակին մէջ ալ , մէկը չկրնար անոր գալը արգիլել : Երբեմն կառք վարողը՝ իր վարած կառքին վրայ քուն կը քաշէ , ու սուրհանդակը՝ իր հեծած ձիուն վրայ . զինուորն ալ՝ պատերազմի դաշտին մէջ խորունկ քուն կը քաշէ , թնդանօթներուն ձայնին ու պատերազմին շփոթութեանը մէջ : Կ'ըսուի թէ՛ անգամ մը Լնգղիացւոց զորքը պատերազմի դաշտէն ետ քաշուած աւտենին , զինուորներէն քանի քանիները քալած տեղերնին կը քնանային : Ամենէն աստիկ կիրքերը ու մտքի գրգռութիւնները՝ զօրաւոր մտքի տէր մարդիկն անգամ քնանալէն չեն կրնար ետ բռնել . զօր օրինակ Մեծն Նդիքսանդր՝ Արպելա պատերազմի դաշտին վրայ քնացաւ . և Կաթօլեօնն ալ Օսթերլիցի դաշտին վրայ : Մինչև անգամ ծեծն ու տանջանքը չեն կրնար քունը արգիլել , ինչպէս որ մահապարտներուն տանջանարանի վրայ քնանալը տեսնուած ալ է : Չայները՝ որ առաջ քունը փախցընելու կը ծառայէին , շատ չանցած անհրաժեշտ կերպով հարկաւոր կ'ըլլան քունը շարունակելու համար . ասկէ է որ ճամբորդութեան համար եղած կառքերուն մէջ , զիշեր ատեն կառքին քշած ժամանակը մէջն քնացող ճամբորդները՝ ձիերը փոխելու համար կայնելուն պէս , մէկէն՝ի մէկ կ'արթնան : Երկաթ թափելու և ծեծելու գործարաններուն մօտը քնացող մարդուն մէկը՝ զիշեր ատեն թէ որ մէկ պատճառով մը գործարանը չքանելով ձայ-

ները դադրէին , շուտով կ'արթննար : Եւ հիւանդ ջաղացպան մը՝ որուն աղօրիբը իր հիւանդութեանը պատճառովը դադրած էր , շատ գիշեր քնհատ մնաց՝ մինչև որ նորէն աղօրիբը բանիլ սկսելով սովորական ձայնը շարունակեց : Հոմերոս՝ իր Լնէա կանին մէջ վսեմ կերպով կը ներկայացընէ . քունը կ'ըսէ՝ մարդիկը և մինչև չաստուածները անգամ , բայց՝ի միայն Արա մարդէն ամէնը կը յաղթէ :

Բոլոր մարդոց համար պահանջուած քունի մէջ անցընելու ժամանակը մի և նոյն չէ . տարբեր մարդոց ու տարբեր տարիքներու մէջ եղող անձանց մէկ կերպ չըլլար քունի միջոցը . բայց մէկուն որ չափ ատեն քունի մէջ անցընելու ժամանակէն չկրնար որոշուիլ անոր մարմնոյն կամ մտացը կենսական կարողութիւններուն զօրութիւնն ու աշխուժութիւնը : Վէցէն մինչև ինը ժամ է միջին չափը , բայց սակայն Հռովմայեցւոց կալիկուլա կայսրը՝ միայն իրեք ժամ կը քնանար . Բրուսիայի մեծն Ֆրետերիկոս Թագաւորը՝ միայն չորս հինգ ժամ կը հանգէր . և Սկիպիոն՝ ութ ժամ : Հարուստ և ծոյլ մարդը՝ տասնէն մինչև տասուերկու ժամ կը քնանայ ամէն օր : Տղայութեան ատենն է որ քունը ամենէն երկայն ու ծանր կ'ըլլայ : Կընիկներն ալ ևս՝ էրիկ մարդոցմէ աւելի կը քնանան , և երիտասարդները ծերերէն աւելի : Քունը կը փախչի հիւանդութենէ ելած ատենը , երկար հիւանդութենէ մը ետև , երկար ատեն անօթի մնալով , ու չափազանց քահվէ խմելով : Ծերերուն՝ զիշերը չքնանալը , ամէնուն գիտցած բանն է գրեթէ : Կ'երևայ թէ մսակեր կենդանիները՝ խոտ ուտողներէն աւելի երկար ատեն կը քնանան , որովհետև միւսներուն ջիղերուն և զգայմանը շատ աշխոյժ ըլլալուն համար , կազդուրուելու աւելի հանգիստ կը պահանջեն :

Ե Բ Կ Ո Ւ Մ Ե Ծ Գ Յ Բ Գ Ե Ի . «Շատ մէկ մեծ պարզ և մըն է որ մարդ մը ուղածը ունենայ՝ ըսաւ մէկը փիլիսոփայի մը . որուն միւտը սա՛ պատասխանը՝ տուաւ . «Մէկ աւելի մեծ պարզ և մըն է որ մէկը իր շունեցածին ջրանկայ» :

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱԿՆ ՄԵՁ

ԵՂԱԾ ՏԳԱԽՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄՆԱԼԸ

Երիտասարդական հասակը մարդկային կենաց որ և իցէ ուրիշ ժամանակներէն աւելի նշանաւոր է, անոր վրան հղած արւպաւորութիւններուն հաստատուն մնալուն կողմանէ :

Ես հասակը՝ չէ թէ միայն ստանալու աւենն է, այլ նաև պահելուն ալ . չէ թէ միայն սորվելու, այլ և յիշողութեան մէջ գանձելուն ալ : Միտքը բաց, ճարտար, ու երիտասարդական հասակին մէջն եղողի մը խելքին՝ ճմարտութիւնը մօտեցնելը, նոր հալած կնքամօք վրայ զմուռը կոխելուն կը նմանի՝ որուն վրայ ճիշդ ու մնայուն տպաւորութիւն ըլլալն ապահով է : Գիծերը՝ իր փափուկ օրտին վրայ խորունկ կը քաշուի . ու ետքէն եկած գործքերուն ու զբաղմունքին ալիքները՝ չեն կրնար բոլորովին աւերել զանոնք : Տարիները կ'անցնին, և զխուն մագերը կը ճերմկին, աչքին լոյսը կը տկարանայ, ձեռունները կը դողայ, բայց իր ծաղիկ հասակին՝ մտքին մէջ նկարուած բաները, երեկուան պէս անթաւաճ կը մնան :

Եսիկա հաստատ գիտցէք նորահաս սիրելիք՝ որ դեռաբոյս կենաց մէջ եղած տպաւորութիւնը մնայուն է : Միայն թէ՛ ջանք ըրէք ուրեմն, որ աս փափուկ հասակին մէջ՝ ձեր միտքը ճմարտութեան, սրբութեան, ու բարութեան գեղեցիկ գաղափարներովը լեցնէք . և անոնք պիտի մնան, ու առանձնութեան մէջ, և տարիքնիդ առած ատեննիդ՝ ձեզ պիտի զուարճացնեն, ու ձեր առաջին փորձառութիւնները պիտի փայլեցնեն : Բայց թէ որ միտքերնիդ պղծութիւններու և անհամեստ գործքերու վարժեցնէք, մինչև մահուան ատեննիդ՝ ձեր վրայ բորոտութեան պէս անոնց բիծերը փակած պիտի մնան : Ո՛հ թէ որ դուք՝ ձեր հիմակուան քալած ճամբուն մէջէն անցնողներուն պէս նայէիք աս նիւթիս վրայ, անտարակոյս ձենէ այս ձայնը պիտի լսուէր . «Ո՛վ Հայր իմ՝ դուն ես իմ մանկութեանս առաջնորդը» : (Երեմ . 4 :

ԳՐԻՏԱՏՈՒՆԻ ԹԻՒՆ

Ե Ի

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ

Ետեկալ յօգուածը՝ Գրանայի փիլիսոփայական պատմութեան գրքի մը մէջէն առնուած է, որ Քրիստոնէութեան վրայ յատկ տեսութիւն մը կու տայ՝ պարզ փիլիսոփայական նկատմամբ խորհրդածելով : Ես գիրքը փիլիսոփայական ան աւելն դրութեանց վրան ալ անկողմնական կերպով քննութիւն կ'ընէ՝ որոնց անունը մարդկային ազգի պատմութեանը մէջ յիշուած են : Ընոնց յարակից տկարութիւններն ու ընկերական կենաց օգուանները վնասելու հակամիտութիւններն ալ՝ առանց աչառութեան կամ երկիւղի յայտնած է :

Ես գործքիս նպատակը ան չէ որ Քրիստոնէութեան Եստուածային ծագման ապացոյցները երևան հանէ, այլ միայն փիլիսոփայական նկատմամբ նայելով՝ պատմութեան մէջի ամենամեծ բանը ցոյց կու տայ : Հին աշխարհին վերանորոգիչը ու նորին ստեղծիչը՝ յայտնապէս իր մէջը կը պարունակէ մշտնջենաւոր յառաջադիմութեան սկզբունքը : Ընկիւղ ընդունող ազգերը՝ մընացած բոլոր մարդկային ազգէն վեր և գերազանց եղան, և հետզհետէ այն աստիճանը զարգացաւ իրենց իմացական կարողութիւնները, բարոյական զօրութիւնը և քաղաքական ուժը որ՝ հիմայ յայտնի է թէ Քրիստոնէութիւնն ու քաղաքականութիւնը զուգընթաց մէկ տեղ յառաջ պիտի երթան աշխարհիս բոլոր ազգերը կրթելու գործը կատարելու համար : Քրիստոնէութիւնը՝ հիներուն աս կամ ան (փիլիսոփայական) վարդապետութեանցը չնմանիր, որ մասնաւոր ժողովուրդի մը կամ դարու մը մշակութեանն ու զարգացմանը աղբիւր ըլլայ . անիկա մարդկութիւնը կրթելու և կատարեալ ընելու հաստատուն և մշտնջենաւոր աղբիւրն է : Ուստի պէտք է որ՝ իրեն գաղանի խորութեանը մէջը, մէկ զօրութիւն մը՝ լոյս մը ու մինչև հիմա գիտցուած փիլիսոփայութիւններէն գերազանց մէկ կենդանութիւն մը ունենայ . և ինչպէս որ իր նախնական գրուածքները կ'ապացուցանեն, որ և ոչ մէկ որ և իցէ տեսական և ուսում

նական գիտութեան մը պէս երևան չելաւ, ուրիմն պարզապէս մարդկային դատողութեանը վսեմ մէկ նարբը չկրնար ըլլալ, այլ ընդհակառակն ուրիշ մէկ գերագոյն ծագում մը ունենալու էր”:

ՃՇՄԱՐԻՏ ԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒՆ

Ղամարտութեամբ երկրպագութիւն ընողին յարգանքը՝ միայն պաշտամունքները կատարելու գործքերուն մէջ չփակիր: Հոգիին սուրբական բնաւորութիւնն է: Չէ թէ միայն աղօթքի և գոհարանութեան մէջ պարապած ատենը՝ այլ առանձին եղած ատենն ալ լուրթեամբ, ու աշխարհիս զբաղմանց մէջն ալ անգամ գերագոյն էակը իր խորհրդածութեան մէջ կը բնակի: Բնաւ տեղ մը ու բան մը առանց Մտուծոյ չերևիր իրեն: Բնութեան գործոց մէջը անոր ձեռաց տպաւորութիւնը կը նկատէ, ու մարդոց գործառնութեանցը մէջը իր նախախնամական գործողութիւնները կը նշմարէ: Ինչ որ երկրիս վրայ կը տեսնէ թէ գեղեցիկ կամ զուարթ է, մեծ կամ բարի է, բոլորն ալ Մտուծոյ կ'ընծայէ՝ իբր գերագոյն պատճառ բոլոր իր գործոցը մէջ օրփած գերազանց գոյութեանցը: Ես հետեւութիւններէն՝ Ըռաջին Պատճառին կ'ելլէ: Ես գետակներէն՝ անոնց բղխած տեղին Ելքիւրը կ'ելլէ: Ես ճառագայթներովը՝ ան յաւիտենական լուսոյ Ելքիւրին կ'երթայ, որ ան ամէն բաները անոր մէջ կը կեդրոնանան:

ՀԱՄԱՐԵՐՈՒԹԻՒՆ • Թե որ մէկը հարցըներ ինձի, թէ ան որ եզական յատկութիւնն է՝ որ ան ամենէն աւելի տղայոց հոգ տանող մեկուն կը հարկաւորի • ես կ'ըսէի թէ համբերութիւնն է • համբերութիւն՝ անոնց բնաւորութեանը վրայ • համբերութիւն՝ անոնց հասկացողութեանը վրայ • համբերութիւն՝ անոնց յառաջադիմութեանը վրայ: Վարժապետներու հարկաւոր եկած յատկութիւնները՝ բարձր միտք մը և շատ գիտութիւն ունենալը չէ, այլ համբերութիւն, իր սորվեցընելիք պարզ նախնական սկզբունքները կրկին կրկին վրայէն անցնելով • հաստատուն և միօրինակ կերպով ամէն օր բիւ մը բան աւելցընելով անոնց սորվածին վրայ, և բնաւ շնորհակալով կամօք կամ դիպուածական արգելիք մը պատճառաւ:

ՄԵՂԲ ԵՒ ՆԵՂՈՒԹԻՒՆ • Մեղքը շատ հաւատացեալներ նեղութեան մէջ ձգեց • և նեղութիւնը՝ շատ հաւատացեալներ մեղք գործելէն ետ պահեց:

ՅՈՒՑԱԿ

ԱՇԽԱՐՀԻՍ ՄԷՋ ԼՄՆՅԱՄ ԵՐԿՅԹԻ ԺԱՄԲԱՆԵՐՈՒ	Տղան
Միացեալ նահանգք	13,227
Մեծն Բրիտանիա և Իռլանտա	6,890
Գերմանիա, Բրուսիան ու Եուստրիան	
Տեա առնելով	5,340
Պաղղիա	1,831
Պելճիքա	532
Ռուսիա	422
Պուպա	359
Եմբրիգայի մէջ, Բրիտանական գաղթականութեան երկիրներ	
Իտալիա	170
Շուէտ	75
Սպանիա	60
Հարաւային Եմբրիգա	30
Հնդկաստան	30
Բանամա	22
Գուամար	29,193

Միացեալ Նահանգաց մէջ 1853 ին ըսկիզբը՝ վերոգրեալ ցուցակին մէջ դրուած 13,227 մղոն երկաթէ ճամբան լմնցած էր ու կը բանէր • և շինուելու վրայ 12,928 մղոն ճամբայ ալ կար • ու իրեք չորս տարուան մէջ լմնալիքներն ալ՝ որ 7,000 մղոնի մը չափ կ'ելլէ, մէկտեղ հաշուելով, 33,000 մղոնէն աւելի կ'ընէ • և միջին հաշուով մը մղոնը 30,000 թալէն հաշուելով՝ բոլոր շինուելու հանդերձանքովը մէկտեղ, 990,000,000 թալէն (30,000,000 քսակ) դրամագլուխ ծախք եղած կ'ըլլայ:

Մեծին Բրիտանիայի մէջ 1852 ին սկիզբը բանուկ երկաթի ճամբայ՝ միայն վերոգրեալ 6,890 մղոնն էր • շինուելու վրայ եղած և հրամանը առնուած 5,260 մղոն • որոնց գումարը կ'ընէ 12,150 մղոն: Եւ 1851ին վերջը եղած հաշիւէն կը հասկըցուի որ՝ նոյն տարւոյն մէջ 85,391,095 ճամբորդ փոխադրուեր է շոգեկառքով:

ԱՂԵԿ ԿՅՆՈՒ ՄԸ • Երկու հոգի, կարծիք երկե կնիկ մը իրարու հետ շատ մեծ վէճ ունենալով, իրենց դատը կտրելը բարեկամի մը ձգեցին: Եսոնց կրկնքնակ իրարու վրայ գանգառ կ'ընէին • և երեկ վրայ ամենէն յանցանք մը չկայ կ'ըսէին: Բարեկամին շատ երկայնամտութիւնով ասոնց ըսածները մոռիկ ընելէն ետև, ըսաւ անոց որ՝ “Իմ դատողութիւնս աս է • Կ'նմոզը թող յանցաւորին ներում շնորհէ”:

ՄՆՈՂՔ ԵՒ ՋԱԿԵԼՆԵՐ • Երևելի Վարդգիշին մէկը կ'ըսէ թէ՛ թող ամէն զաւակ ասիկա միաբերնին բերեն՝ երբ որ իրենց ծնողացը համար աշխատելէն ձանձրանան, թէ՛ Վրիստոս ալ իրենին համար աշխատեցաւ. երբ որ անոնց հրամանին մտիկ ընել չուզեն, թէ՛ Վրիստոս ուրախութեամբ հնազանդեցաւ. երբ որ

անոնց ապրուստ հողալու դժկամակին; թէ՛ Վրիստոս ինք իր անձը մոռցաւ ու իր մօրը համար հոգ տարաւ խաչին վրայ դառն չարչարանք քաշած ժամանակը: Աս Մտուածային օրինակին սրտաշարժ զրուցուածը աս է ամէն զաւակի թէ՛ «Վուն ալ գնա՛ անանկ ըրէ»:

ՅԵՆԿ ԿՈՐԵՏԻՊ ԳՐՈՅ

Հետեւեալ Նորատիպ Գիրքերը կը գտնուին Բրոթէսթանդից Պօլսոյ Գրքատունը, և այս Տէրութեան ուրիշ գլխաւոր քաղաքներուն մէջ գտնուած Բրոթէսթանդից Գրքատունները:

• Եստուածաշունչ Աշխարհաբառ Միահատոր	Հասարակ կազմով	դրոշմով	40
	Փառաւոր	"	60
	Ոսկեզօծ	"	100
• Ղառ Սրտին պահպանութեանը վրայ թղթակազմ		"	3
	Կաշիով	"	5
• Կոր կտակարան Գրաբառ		"	10
• Վրիստիանոսին Ղամբողութիւնը • Կորոզ սրբագրութեամբ վերստին տպուած և նոր պատկերներով զարդարուած:		"	10
• Վարք Հելուեաացի Բարեկարգչին Չուխիկի կարևոր Հարցումներ և Սուրբ Գրքէն բերուած վկայութիւններով Պատասխաններ		"	1:20
• Ընձնաքննութիւն կամ Քննէ ինքզինքդ թէ արդեօք Վրիստոնեայ ես		"	1
• Գլուխ եկեղեցւոյ • Երկրորդ տպագրութիւն		"	1
• Քաներկու պատճառներ Տէրունական Սուրբ Օրը Եստուածային պաշտամանց ներկայ գտնուելու պարտաւորութեանը վրայ		"	20
• Իլահիէր • Ալլահըն ի պատէթիստէ ումուսի վէ մախսուսիյէ ճէմիյէ թղթեղեցու մագ իչիւն:		"	3
• Փէյղամպէրէրին Իսմիրնիւն Կազիյէթի:		"	6
• Իլմի Բագամ Վիւչիւք Մէքթէպ Չօճուգլարը իչիւն:		"	3
• Իլք Մէքթէպ Վիթապը Պազը Իլամիէր իէ կըինճի նէշի:		"	1:20

Պօտերս պատրաստ ըլլալու գրեանքը

- Վրիստոնէական Եստուածաբանութիւն:
- Լուսիլա կամ Սուրբ Գրոց Ընթերցմանը վրայ:
- Ակարագիր Ըռաքելական Եկեղեցւոյ:
- Երգարան:
- Ղաղափիա Մուխթասար:

Հտեմարանին Տարեկան գինը 18 զուրուշ կանխիկ, կամ ամէն մէկ ամսական տետրակին գինը 60 փարայ է:

Գործերը իրկուելու փոսպային ծախքը ասանդին վրայ է:
 Փոսպային ծախքը ինայել ուղղները կրնան Տաճկաստանի որ և իցէ Ժողովները եղած Բրօթէսթանդի Գրքատաններուն Գրքին է: